

### ՂԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՍԸ ԴԱՐԵՐՈՒ ՄԵՋԵՆ

1867-ի Ապրիլին, Հայ Երուսաղէմը՝ ընդառաջելով Անգլիոյ Վիգթորիա Թագուհիի մէկ խնդրանքին՝ Եթովպիոյ մէջ վար զըրուած Անգլիացիներու ազատ արձակման առընդեմքեամբ, Եթովպիոյ Թէոտրոս Թալաւորին մօտ բարեխօս կը զրկէ պատուիրակութիւն մը, զլիաւորութեամբ Իսահակ Եպս. Բարբրոզիցի: Առաջելութիւնը երկու տարիներ Եթովպիոյ մէջ չարչարուելէ վերջ, 1869-ին կը վերագառնայ Աթոռ: Վիգթորիա Թագուհիին մեծապէս կը գնահատէ Հայոց այդ անձնուիրութիւնն ու մարգարութեան ոգին, Եսայի Պատրիարքին կը զրկէ իր ամուսնոյն՝ Էլյարթ Իլիանին եւ զաւստանաւի Խոսեօսի (Հետագային Խոսեօսի Եպս.) մեծագործ նկարները՝ ուղղուած Նորին Ամենապատուութիւն Պատրիարքին Հայոց, յերուսաղէմ, 10 Դեկտեմբեր 1869 թուակիր նամակով, որմէ կ'արտագրենք հետեւեայ տողերը:

Նորին Վեհափառութեան Երուսաղէմի Հիւպատոսը քան չըրաւ իմացնել մեզ Հայէշխտան գնացող եպիսկոպոսին երկար միջոց Հոն մնալէն յետոյ կրկին ողջամբ Երուսաղէմ դառնալը, զոր Ձեր Ամենապատուութիւնը զրկած էր՝ Հոն գերութեան մէջ եղող անգլիացի Հպատակաց ազատութեան Համար միջնորդելու:

Սոյն լուրը մեծ ուրախութեամբ ստացաւ Նորին Վեհափառութիւնը, եւ Հրաման ըրաւ ինձ որ իմացնեմ Ձեր Ամենապատուութեան, որ ցանկայով թագուհիին յայտնել թէ ո'րքան մեծ արժէք ստուած է այն սիրելի օգնութեանը զոր Ձեր Տէրութիւնը փութաց շնորհել Հայէշխտանի մէջ եղող Իր ծառաններու մխիթարութեան Համար, ուստի Հրամայեց ինձ Նորին Վեհափառութիւնը որ Իր իշխան ամուսնոյն եւ Կալէսի իշխանին կենդանադիր պատկերները սոյն նամակին Հետ Ձեզի ուղարկեմ:

Աւելցնենք որ Թագուհիին ճանապարհածախսի անուսով կը զրկէ նաեւ Հազար ոսկի:

Ս. Յարութեան Տաճարի նորոգութիւնը յերջացած էր, 1869 Ապրիլ 25-ի գիշերը կրակի կը սրուին Բեթղեհէմի Ս. Մննդեան Այրին վարագոյրներն ու պատկերները: Լատինք Հայոց եւ Յունաց կ'արգելին նոր պատկերի, վարագոյրի ու կանթեղներու գետեղումը: Լատինք տեղի կու տան Կառավարչի Հրամանին առջեւ, բայց մի քանի օր վերջ կ'աներտուեալնան Հայոց եօթը եւ Յունաց մէկ պատկերները, եւ կրկին կ'արգելին նորերու գետեղումը: Այս անգամ տեղի կու տան Սուլթանին Հրամանին առջեւ միայն, կռիւնելով Երուսաղէմի Փրանսական Հիւպատոսի Հաւատարմներուն: Լատիններու այս անպայ քալը պատճառ կ'ըլլայ որ Ս. Յակոբայ Միաբանութիւնը շնորհադրէ գիրենք, չթոյլարէ որ 'սայնուհետեւ յարուսակեն պատարագել (տարին մէկ անգամ) Ս. Յակոբայ Տաճարին եւ Ս. Փրկչայ վանքին մէջ:

1869-ին մէկը միւսին ետեւէն Երուսաղէմ կու գան եւ կ'այցելին Ս. Յակոբայ Աթոռը՝ Աւսարո-Հունգարիոյ Կայսրը՝ Ֆրանսուս Ժոզէֆ, Գերմանիոյ գահաժառանգ Իշխանը՝ Ֆրեդերիք Վիլհելմ (Հետագային Կայսր Վիլհելմ Բ. եւ Հրմիզը՝ Առաջին Ալեքսանտրապին), Իսախոյ Վիգթոր Էմանուէլ Բ. Թագաւորին տղան Ամտի, որ Հետագային եղաւ Մզանիոյ Թագաւորը կարճ տառն մը (Տ. Ս. էջ՝ 1169): Այս առթիւ աւելցնենք որ ասկէ առաջ, Կիլիկիոյ Հայ վեհապետներէն՝ Հեթոն Դ. եւ Լեոն Ե. էն զատ Ս. Յակոբայ Աթոռը այցելած են՝ Պարսկաստանի Մեհմէտ Եարին գահաժառանգը՝ Նասրէտտին Միրզա (1842), Բրուսիոյ Թագաւորին եղբայրը՝ Իշխան Ալպերտ (1842), Աւսարո-Հունգարիոյ Կայսրը եղբայրը՝ Ֆրանկանտ Մաքսիմիլիան (1855), Աւսարո-Հունգարիոյ Կայսրը՝ Ֆրանսուս Ժոզէֆ եւ Պելճիքայի գահաժառանգ Իշխանը (1853) եւ Վերջացած Հայոց Հոյակապ Պատրիարքարանին՝ զարմանքով մը կը Հար-

ցըննեթ թէ որո՞ւն ծախքով շինուած է այն, եւ երբ կը տեղեկուին թէ ազգային նպատակով շինուած է, կը հիանան Հայ ազգի բարեպաշտութեան եւ Պատրիարքին մեծազոր-ծուութեան վրայ» կ'ըսէ մեր պատմագիրը (Տ. Ս. էջ՝ 1089)։ Նոյնպէս կ'այցելեն՝ Ռուսոյ Աղեքասնդր Բ. Յարին եղբայրը՝ Մեծ Դուքս Կոստանդին (1859), Վիքթորիա Քաղուհին տղան՝ Իշխան Շանիփորի Դուքսը (1861) եւ Ֆրանսուա ժողէֆ Կայսեր եղբորդին՝ Մոտենայի Դուքսը՝ 1864-ին։

Երբ կը շրջենք Հայ Երուսաղէմի պատմութեան էջերը, շնք կրնար անտես առնել Մեծ Արաբի, մերթ՝ Կարկուրի դատ անունով ծանօթ մեծածախս դատաւարութիւնը, որ տեւեց աւելի քան 4 ասրիներ (1883-1887), քամբ Հայ Երուսաղէմի դանձը եւ հազարաւոր էջեր գրական շրջանը շահայ լրագրութենէն։ Կարկուր անունով անոպայ վաշխառու մը, Երուսաղէմ քաղաքի կեդրոնական մասին մէջ, մեծ ապագայ խոստացող վանքապատկան 80.000 քառակուսի հողի դէմ դատ կը բանայ 1883-ին, ասրիներով որոճալէ վերջ։ Կողմերը կը ծախսեն հարիւր հազարներ, Միաբանութիւնը՝ իր իրաւունքը պաշտպանելու, իսկ Կարկուր՝ կողմելու համար։ Հայք ստեն ասե՛ն կ'ունենան 4-5 պաշտպան փաստաբաններ, փրկելու համար իրենց վտանգուած իրաւունքը։ Երուսաղէմի դատաւորներուն աշտուութիւնը դատը կը բռնէ կը տանի Պոլիս, Սուլթանին ոտքը։ Սուլթանը, յետ քննութեան, 1887-ին կը յայտարարէ Կարկուրի փաստաթուղթերը անվաւեր եւ Հայոց իրաւունքը՝ անվերաբերելի։

1889 Մայիս 20-ին Երուսաղէմ կը հասնի Եսայի Պատրիարքի յաջորդ Յարութիւն Պատրիարք Վեհապետեան, բնորութենէն 2½ տարիներ վերջ, իր հետ ունենալով Պետութեան՝ Հայ Երուսաղէմի հաշտոյն գանձած տուրքերէն 20,000 ոսկիի մօտ գումար։ Վեհապետեան Պատրիարք կը հետամտի ջնջել պարտքերի եւ ստեղծել հասութարքեր կալուածներ։ Պարտքերու հաշուսի հզած պետական գանձումները զինք կ'ընեն յուսախար։ Դանձումներուն անձամբ հետեւելու համար 1893-ին կ'անցնի Պոլիս եւ կը վերա-

դառնայ Աթոս, առանց շօշափելի յաջողութեան։

Հայ Երուսաղէմի պարտքերու հարցը եւ ելեւմտական հաշուեցոյցներու կնճիւր կը վրդովէ Ս. Յակոբայ Միաբանութեան խաղաղութիւնն ու Պոլսոյ Ազգային Իշխանութիւնները։ Հայ Պոլսոյ յաջորդական քննիչ պատուիրակութիւնները կը դատապարտեն հաշուեխոյս ելեւմտից տեսչը Մաքսուտեան Ղեւնդ Վարդապետը։ Երեւնազարդ Վեհապետեան Պատրիարք շնորհազուրկ կ'ընէ Մաքսուտեան Ղեւնդ Վարդապետը եւ կը ճամբէ Պոլիս՝ հաշուետուութեան համար։ Իրերայաջորդ գէպերը (Օսմանեան Սահմանագրութեան հաշուումը, Օրմանեան Պատրիարքի հրատարումը, Իգմիրլեան Պատրիարքի Կաթողիկոսացումը, Պոլսոյ ապարդին միջամտութիւնն ու անվճարեամբ գործելակերպը) կը հետացնեն տագնապին լուծումը։

Միջանկեալ՝ 1898 Հոկտ. 17-ին, Պոլսոյ ճամբով Երուսաղէմ կը հասնին Գերմանիոյ Վիլհելմ Կայսրը եւ Կայսրուհին։ Միւս Պատրիարքարաններէն առաջ կ'այցելեն Ս. Յակոբայ վանքը եւ կը հիւրասիրուին Պատրիարքարանի փառահեղ արքայական սրահին մէջ։

1910-ին Պոլսոյ Երգ պատուիրակութեան օրերուն, պետութեան նախաձեռնութեամբ Հայ Սիոնէն ներս կը վերահաստատուի խաղաղութիւնը եւ Վեհապետեան Պատրիարք 1910-ի աշնան կը վազէ իր աչքերը խաղաղութեան մէջ, իր ետին թողլով մեծ ձեռնարկներու կարգին անլոծ հարցերու շարք մը։

Դանիէլ Եպս. Յակոբեանի տեղապահութեան շրջանին (1910-1918) Հայ Երուսաղէմը կ'ունենայ համեմատական խաղաղութիւն, բայց Պոլսոյ Կեդր. Վարչութիւնը 1914-ի սիւրբները կը ստիպուի Երուսաղէմ զրկել Օրմանեան-Թէքէեան պատուիրակութիւնը՝ լուծելու համար Երուսաղէմի խրոչիրը։ Պատուիրակութեան արմատական միջոցառումներու պտղաբերումէն առաջ կը սկսին Առաջին Եղեռնի արիւնաթոր նախաքայլերը։ Երուսաղէմ կը մէկտեղուի տաճկահայ կղերականութեան միացորդացր,

զլխատորութեամբ Կիլիկիոյ Սահակ Բ. Կաթողիկոսի եւ Բրբազիան զաւով Սահակ Բ. կր հռչակուի ՎՊրբազայոց Պատրիարք-Կաթողիկոս: Նշանակուած արեւմտեան թուրք կառավարութեան, Պատրիարք-Կաթողիկոսութեանը կը դարձի 1918-ին թրքական «կայսրութեան» անձնատուութեամբ: Սահակ Բ. կ'անցնի ազատագրուած Կիլիկիա, իսկ Օրմանեան Պատրիարք՝ գրաւեալ Պոլիս:

Հայ Երուսաղէմի անզլխական գրաւման ուժերու թոշաւութեամբ, կը վերակազմակերպուի եւ 1921-ին Ս. Յակոբայ Աթոռին գահակալ կ'ընտրուի Եղիշէ Արք. Դուրեան եւ Տեառնեցոր բազմադարեան Աթոռին համար կր սկսի նոր դարազուլս մը: Ջայ Հոգեւորականութեան այս մաքրակրօն, լուսամիտ եւ պատկառելի ներկայացուցիչը, իր առինքնող անձնաւորութեամբ եւ վայելեալ եղակով ժողովրդականութեամբ, շուտով «կարդի կր դնէ իր տունը», եւ կը բաւայ պատուաբար էջ մը՝ Հայ Երուսաղէմի համար:

Կրթատէր Դուրեանի առաջին գործը կ'ըլլայ լայն բանալ Ժառանգաւորաց-Ընծայարանի գումարը: Դուրեանի Հրաւերով Երուսաղէմ հուր զայ Արժաշական Բարգէն Եպս. Կիւլէսէրեան (Հեառազային Աթոռակից Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ): 1925-ին, Կիւլէսէրեան Սրբ. կր նուիրուի Հայ Երուսաղէմի վերելքին, իբր դասախօս՝ Ժառանգաւորաց-Ընծայարանի, խմբադասպետ՝ «Սիոնի» եւ աջակից Դուրեանի:

1927-ի երկրաշարժը զլալի վնասներ կը հասցնէ Ս. Յարութեան Տաճարին, Ս. Յակոբայ վանքին եւ այլ Հայապատական շէնքերուն: Կր նորոգուի Ս. Յակոբայ վանքը եւ կր բարեկարգուի, կը վերաշինուի ազգային նախակրթարանն ու մանկապարտէզը՝ Թարգմանաչար եւ կր ճարտարութի Պատրիարքարանը:

Կր կազմուին Կիւլպէնկեան եւ Մելեոնեան դասարանները, որոնք կը սնանին Դուրեանի բարձր օրինակովն ու ոսկեկերթան շունչով, եւ Կիւլպէնկեանի բազմաձիրք տաղանդով, միաժամանակ կը մայրենի հեղահամարոյր Նշանեանի զեկավարութիւնը:

1928-ին Ընծայարանի նոր շրջանը կ'ուսնեայ իր անդարնիկ հունձքը՝ շրթ աբեղաներ, որոնցմէ 2 խոտամալիցներ, Տերան Արք. Ներսոյեան եւ Նորայր Արք. Պողոսեան կը զրկուին Երուսաղ, ի խնդիր բարձր ուսման եւ պատրաստուելու համար Ընծայարանի դասախօսի կարեւոր պաշտօնին:

Դուրեանի օրով, 1929-ին, կը կառուցուի Կիւլպէնկեան Մատենադարանը, մեծ բարերար Գալուստ Կիւլպէնկեանի իշխանական նուիրատուութեամբը, ուր կ'ամփոփուին վանքին հին ու նոր գրքերը եւ որոնք նոր գնումներով շուտով կը հասնին 50,000-ի, Կիւլպէնկեան Մատենադարանը հարուստ է Հայապատկան աղբիւրներով, Հայ եւ օտար լեզուներով, մանաւանդ թերթերու եւ պարբերաթերթերու հաւաքածոներով:

1929 Հոկտ. 26-ին, Թարգմանչաց տօնին, մեծ շուքով կը տօնուի օրակրօն Հոգեւորական եւ անվիճելի բարձր մտաւորական Դուրեանի քահանայութեան իշխանեակը: Յիսնամեակի հասոյթը կը յատկացուի յետապակի կոթողի մը՝ Դուրեանաշէնի կառուցման, որուն հասոյթով Հեաղհետէ կը ծաւալի Դուրեան Մատենադարը:

Դուրեան, ընդառաջելով տնաւեր, բուռնադուրկ Կիլիկեան Աթոռի Գահակալ Սահակ Բ. Կաթողիկոսի խնդրանքին, աւժամապէս Կիլիկեան Աթոռին կը փոխանցէ Երուսաղէմապատկան Պէլլուսթի, Դամասկոսի եւ Լաթաքիոյ թեմերը, իրենց վանքապատկան եկեղեցիք ու կալուածներով:

Հայ Երուսաղէմի պայծառ երկնակամար 1930-ին յանկարծ կը մթալանի շողարձակ աստղի մը շէջումով՝ Դուրեանի անակրկալ վախճանումով: Կորուստը մեծ էր եւ սուղը ծանր: Բայց 1931-ին Դուրեանի կը յաջողէ Օրմանեանի եւ Դուրեանի Արժաշկարժանաւորապոյն սաներէն Թորոզմ Արք. Գուլպէնկեան, որ շուտով անզլալի կը դարձնէ Դուրեանի պակասը՝ իր հմտութեամբ, բարձր հեղինակութեամբ, անակարկ նուրբութեամբ եւ օրինակելի ջանասիրութեամբ:

1930-ին Ընծայարանը կ'ուսնեայ իր 2-րդ հունձքը, Կիւլպէնկեան 8 սաներ, որոնցմէ Հակապուլ, Սիոն, եւ Շաւարշ Արեղաներ

չատ շանցած կը դառնան արժանաւոր իշխանները Հայ Եկեղեցոյ :

1932-ին Ընծայարանը կ'ունենայ Մեկտնեան 7 սաներ, որոնցմէ Եղիշէ Արք. Տէր-տէրեանն եւ Ենորճ Արք. Գալուստեան այսօր գահակալներն են Երուսաղէմի եւ Պոլսոյ Աթոռներուն :

1932-ին Մեծ Արտին վրայ կը շինուի, Օննիկ Զէթինեանի բարերարութեամբ՝ Զէթինեանաշէնը, բարձրացնելով Մեծ Արտին արժէքն ու հասութեան կալուածներու մուտքի դոմարը :

Քորզոմ Պատր. Հայ Երուսաղէմի ելեւ-մուտքը (պիւտճէն) հաւասարակշռելու եւ զայն ազատով հիմնուելու վրայ ղնկելու վճռականութիւնով, Աթոռ կը հրահրէ նախկին Օսմանեան Նախարար Ոսկան Պէյ Մարտիկեանը : Մարտիկեան Պէյ կը զննէ, կ'ուսումնասիրէ էլէք-մուտքի աղբիւրները, կը պատրաստէ ուղեցոյց-յատակագիր մը ելեւ-մուտքը հաւասարակշռելու եւ մուտքերը աւելցնելու համար, եւ վանքին տնտեսական միճակը կը դառնայ խիստ քաջալերական :

1936-ին՝ Յուդայի Յաղթական Առիւծը, Եթովպիոյ Կայսր Հայլէ Սէլասիէ, Եւրոպայի իրիշեր արթնցնելու իր ճամբուն վրայ, 2-րդ անգամ կ'այցելէ Ս. Յակոբայ Աթոռը եւ կը խնդրէ Քորզոմ Պատրիարքի օրհնութիւնը, ծունկի գալով : Քորզոմ Պատրիարք, իր օրհնութիւնը տայէ վերջ եւ դօտեպնդելու համար վշտահար Վեհապետը, կ'ըմէ. «Վեհապետ Արքայ, իմ ազգանունս Գուշակեան է. կը գտնակեմ որ Գուշ պիտի վերստանաք Ձեր գահը, Տէր պիտի պաշտպանէ Ձեզ եւ Ձեր ձեռքով խաղաղութիւն պիտի տայ Եթովպիոյ Ձեր ժողովուրդին : Տիրոջ ապաւինեցէք եւ Տէրը ըլլայ Ձեր պաշտպանը» : Այս գեղեցիկ գրուագր մեզի հաղորդեց Քորզոմ Պատրիարքի զուազանակիրը եւ ներկայիս անոր յաջորդներէն Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեան : Կ'ըստէր թէ Կայսրը 1941-ին իր գահը վերստանալէ եւ իր ժողովուրդը Փաշտալուծէն ազատողընէ վերջ, կը յիշէ Քորզոմ Պատրիարքի գուշակութիւնը : Եւ արդեօք ա՞յս էր պատճառը կայսերական այն բացորոշ բարեացակամութեան՝ որուն բարիքները կը մայիլէ Եթովպահայ գաղութը :

Ընծայարանի տեսուչ եւ վաստակաւոր օւսուցիչ Մեհրոպ Նշանեանի Պատրիարքութիւնը կը զուարչալի (1939-1944) Երկրորդ Աշխարհամարտի ամուլ տարիներուն եւ աւարար եւ հրեայ կնճրի ալիկոծութեան, Իսկ Կիւրեղ Պատրիարք Իսրայէլեան (1944-1948) միշտ կը մնայ կաշկանդուած արար եւ Հրոհայ կոիւնտերու ստեղծած դժուարութիւններով եւ իր ժողովուրդը անորոշ նշանակեցնելու արձակուած գնդակներուն դէմ պաշտպանելու ապերախ աշխատանքով : Ի վերջոյ զորհ կ'ըլլայ այդ թունալից մթնոլորտին :

1948-ին Պաղատինի երկփեղկուծը Հայ Երուսաղէմին համար կը ստեղծէ դժուարին պայմաններ, եւ կը քայքայուի երկրին տրեսորութիւնը : Հազարաւոր ապրիմահայեր կ'ապաստանին Ս. Յակոբայ Ղաւթը եւ կը մնան կարօտ անոր հողատարութեան : Կը ցամքին վանքին եկամտի ակերը եւ կը կրկնապատկուին ծախքերը : Եւ այսօր, 18 տարիներէ ի վեր, Հայ Երուսաղէմը բաց պահելու համար (ինչ որ կ'ընէ) իր կրթական հաստատութիւնները ուր հայեցի կրթութեան կր ուսանելու շուրջ 1500 աշակերտներ 1. Զիտակելու համար իր սեղանատան խոհանոցը, ուրկէ կը սնանին Միարանութեան կարդին քանի մը հարիւր հայ դաղթական բնտանիքներ, պարտաւորուած է քաշել իր գօտին եւ ապաւինիլ բարեկեցիկ դաղութներու երարչական օղնութեան, երբ ան դարձիւ էր ինքնարաւ եւ կը հասնէր իր յարձուն կարիքներուն՝ ստանց արտաքին օգնութեան, ինչպէս կը վկայեն 1930-1950 տարիները : Վստահ ենք Հայ Երուսաղէմը կրկին պիտի դառնայ ինքնարաւ եւ նուիրարիբող, Էթէ մի քիչ բարեւուելին պարպաները բնականօրէն պայմաններու միահաստատուելով :

Կիւրեղ Պատրիարքի վախճանուածէն ետք, Եղիշէ Արքեպիսկոպոսի ութամեայ տեղապահութեան (1948-1956) յալրդող տարիներու ներքին մրցումները, Հայութեան խնայողութիւնը կ'ըլլային, Էթէ Հայ Երուսաղէմի առաջնորդող ուղիքերը մի քիչ աւելի ապրած ըլլային Գուշակեանի, Կիւրեղեանի եւ Գուշակեանի նման հակաինքու շուքին ներքեւ :

Մաղթելի է որ 1956-60-ի տխուր օրերու յիշատակը յանձնուած ըլլայ անցեալին եւ մոռացումի նախաինամական շնորհքին: Որովհետեւ այսօր Հայ Ժողովուրդը ունի սըրբազան պարտականութիւն ճշ, պարագ ճշ՝ հանդէպ իր դարաւոր իրաւունքներուն եւ այդ պարտքը դարձեր է արժանապատուութեան հարց. Ս. Յարութեան Տաճարէ՛, ներս խօսիլ հաւասարէ հաւասար 500,000,000 կաթոլիկներու եւ 200,000,000 օրթոտքաներու հետ: Մենք վստահ ենք որ այս անգամ չէ որ Հայր պիտի ընկրկի կամ պիտի նահանջէ. ան նման կամուրջներ շատ է տեսիլ ու անցեր, պատուով դուրս դալով պայքարէն: Հայր այս անգամուն ալ պիտի երկարէ իր եղբայրական ձեռքը Հայ Երուսաղէմի զինուորեալներուն, վառ պահելու համար Հայկական կանթեղը Ս. Փրկչի Գերեզմանին վերեւ, ա՛յն կանթեղը, որուն մէջ Հայր լեցուցեր է իր արիւնը երբ հատեր է ձէթը եւ շորցեք՝ ձիթենին:

Մեր ներկայ առողրը կը փակենք Օրմանեան Պատրիարքի խորհուրդով, զայն նկատելով պատգամը՝ Հայ Ժողովուրդի մեծազոյն

դաւակներէն մէկուն, որուն կողք այս պահուս կու գայ մեղի անցեալէն ու Անդենականէն:

«Երուսաղէմի մէջ ընկերովի ստացութիւնները կը ստեղծեն 3 ժամը պարտաւորութիւններ, այսինքն ստացութեանց պահպանութիւն, իրաւանց պաշտպանութիւն եւ պաշտտանց մշտապահութիւն: Երուսաղէմի Միաբանութիւնը այդ պարտքերուն համապատասխանելու համար կը ստիպուի անհոգ տնտեսութեան, մշտամոմունց ազօրասացութեան, արթունց հսկողութեան, ծախսուց ընդարձակութեան, պայքարներու դիւստրութեան, անհատական հանգիստի զրկմանց եւ ուրիշ տեսակ տեսակ գեղազութեանց, եւ մինչեւ իսկ ամեն վտանգի ենթարկելու:

Ահա՛ այն կէտերը, որք միսիքարակամ են ազգային զգացմանց համար, եւ որոնց այնչափ հաւատարիմ են միաբանները, եւ որ ամէն նկատողութիւն եւ ճգնաժամ, հակառակութիւն ու զժողովութիւն տեղի կու տա՛ն ամենց աչքին առջեւ՝ երբ որ այդ շահերն են որ գործունեութիւն կը պահանջեն»:

(Վերջ)

ՎԱՀՐԱՄ ԿԷՕԳՃԵԱՆ



3  
f 4